

ԳԵՂԱՐՈՒԵՍՏԻ ԿԱԶՄԱԻՈՐՈՒՄԸ

Սպանիական Փիլիսոփայական մտածումը

(Շար. տես «Բազմալեզ» 1932, էջ 295)

Իտալական նկարչության զարգացման շրջանին շահեկան նշան մը ցոյց տուաւ Սպանիա: Իբերական թերակղզին մէջ սքորաստիկ փիլիսոփայութիւնն ու նոր-պղատոնականութիւնը արմատներ դրած էին հին դարերէն ի վեր, ինչպէս Իտալիոյ մէջ, բայց անկէ տարբեր ձեւով: Սպանիա իր փիլիսոփայութեան զօրաւորագոյն մասն առած էր հրեաներէն ու արաբներէն, որոնք նոր-պղատոնական մտածումն ընդլայնելով, ունեցան մէկ կողմէն խորհրդապաշտ սլացքն ու երեւակայութեան ճորտութիւնը, միւս կողմէն՝ ձգտում մը, ցանկելու, համադրելու և հաւաքական մտածման դրութիւն մը հաստատելու, ինչպէս Բարնուտոյ Լաչոյի «Մեծ արուեստը»:

Լաչոյի գեղագիտական տեսութիւններու ինքնատիպ մտածութիւնները զգալիօրէն անջատուելով ֆրոգիտ առարկայապաշտութենէն (oggettivismo) կ'ուզեն բոլոր գիտութիւնները, արուեստներն ու փիլիսոփայութիւնը միացնել, համադրել ու բոլորը զիւրահասակնալի հասարակաց լեզուի մը վերածել:

Ս. Թովմաս, իմաստնօրէն սեղմուելով միայն հայեցողականին մէջ, տուած էր աշխարհին մարդկային ու նախասինամական ամէն բացատրութիւն: Ու Լուլլոյ երազեց հաւաքել իր «Մեծ արուեստը» գաղափարական շէնքին մէջ այդ բոլոր ծանօթութիւնները և սեղմել զանոնք տրամաբանութեան ենթակայ օրէնքներուն մէջ,

մեկնելով սակայն ներդաշնակութեան միջնադարեան ծանօթութենէն որ հեթանոս փիլիսոփայական լեզուով կ'անուանուի աշխարհի ոսկեգոծ շրջան և կամ Աստղիկի գօտիև գեղեցկութեան աշխարհը գրկող...: Լուլլոյի մէջ ներդաշնակութիւնն է որ կը կառավարէ տիեզերքը, և քանի որ գեղեցկութիւնն ունի այդ ներդաշնակութեան տարրերը, ուրեմն իր սահմանումը կը պատշաճի «Մեծ արուեստ» ի բոլոր ըսկզբունքներուն: Այս միտքանութիւնը կամ մտածման զանազան կարգերու միջեւ եղած նմանութիւնը, սիրելի՛ նաեւ Լէոնարտոյին, խորապէս արմատացած կը մնայ սպանիական մտածութեան մէջ որ յետոյ կը փոխանցուի իր արուեստին:

Սովորաբար Լուլլոյ կը նկատուի բնանաբարութիւնը կամ ազաւազումը սքորաստիկին, մինչդեռ ան կը նշանակուի որպէս հեղինակութիւն նոր-պղատոնական ձգտումներու պատմութեան մէջ: Որովհետեւ ձեռք Պղատոնէն ինչ որ իր համադրող գաղափարին կը յարմարէր, որով ինչ որ իր մէջ լաւ է՝ պղատոնական է, և ինչ որ ազաւազում կամ այլանդակ սքորաստիկ է: Այսպէս միայն կարելի է բացատրել իր գործը, թէեւ իրականութեան մէջ կարելի չէ անջատել մէկ տարրը միւսէն՝ առանց կտրելու միտքութիւնը այդ խիզախ ու եզակի ստեղծագործութեան, զոր արդի քննադատը կը սկսի ճանչնալ իբրեւ հիմնական խարխիւր սպանիական մտածութեան:

Ֆրանչեսքոյ տէ վիթթորիայի մէջ (Մարիոր Գաւոյի վարպետը) Աստուածարանութիւնը տիեզերական գիտութիւնն է, որմէ կախում ունին բոլոր միւս գիտութիւնները: Ահա ուրիշ համադրող մ'ալ, մարդկային բոլոր ծանօթութիւնները մէկ ձեւով բացատրելու ձգտող մ'ալ, սակայն այս անգամ մայր լեզուն աստուածարանութեանն է որ իր մէջ կը բացատրէ ամենայն ինչ:

Սպանիացիները ձգտում մ'ունին միշտ երկնային հարցերը բանաստեղծեցնելու, անհաշտելին հաշտեցնելու և ժխտականները լուծելու: Պղատոնի և Արիստոտէլի միջեւ ներդաշնակութիւնը աւելի փորձուած ընդ լուծուած իտալացիներէն՝ փիլիսոփայ Սպանիոյ մէջ կը գտնէ իր վերջնական կապը: Եւ արդէն Մարիոր Գաւոյի «որոշ չափաւորումը» պղատոնական մտածումներով Արիստոտէլը վերապրեցնելու, լըրացնելու ճիգն է որ կու տայ սպանիանիական արիստոտելականութեան կենսունակութիւն մը՝ որ կը պակսի համապատասխանող իտալական դպրոցէն:

Այս բոլոր մտածումները նպատակ պիտի չունենային այս էջերուն մէջ, եթէ մէկ կողմէն անոնք իջած չըլլային արուեստի տեսականին՝ և միւս կողմէն ալ բարձրացած չըլլային անոր խորհրդապաշտութեան մէջ, կրօնական հաւաքական զգացման մէջ կաղապարուելով ներշնչելու համար արուեստը: Այս է նախասիրած դիրքն սպանիական սրբազան մտածութեան՝ որուն կը համապատասխանէ իր արուեստին զարգացումը ԺԳ էն ԺԵ դար:

Խորհրդապաշտ դպրոցը — Էլ Կրեթոյ.

Սպանիա նկարչօրէն ուշ սկսաւ սաղմաւորուիլ: Իր առաջին շրջանները (Վալենցայի դպրոցը) սիենական խորհրդապաշտութեամբ կը տարբերուէին երբ դիւանագիտական ճամբորդութեամբ մը հոն հասաւ Փաւ Էյքս: Բայց սպանիական դեռատի նկարչութիւնը չի ձգեր իր մօր (իտալականին) ձեռքը ու կը քալէ անոր հետքերէն: ԺԶ դարու կէս աշխարհ — Սպանիա

(կարողու Եի, որուն յաղթական գլխուն վրայ արեւը չէր մայրամտեր բնաւ), Անգլիոյ դէմ մղած ճակատագրական պատերազմով կը մտնէ իր հունին մէջ, քաշելով քաղաքական փորձառութիւններէ յազեցած ու պալատական պերճութենէ յափրացած ազնուականները առանձնութեան մէջ, որոնք վարժած էին ինքնավերլուծման՝ նրբացած մտայնութեան մը սովորութեամբը:

Սպանիոյ քաղաքական այս փլուզումին կը հակադէ մտային ու հոգեկան հսկայ շարժում մը: Կը ծաւալին կրօնա-փիլիսոփայութիւնները վանքերու համապատասխան բազմապատկումով: Կը ծովանայ գրականութիւնը ու կը հասնի իր դասականութեան գագաթնակէտին: Այս արտակարգ շարժումէն կ'եռանդնաւորուին նաեւ արուեստագէտները մասնաւորապէս սրբուհի Թերեզայի անուղղակի ազդեցութեան տակ, որ դարձաւ շուտով սպանիական արուեստի ներշնչողը, իր պարունակած ասպետական ու դիւցազնական հոգւով ու իր բերած նոյնիակ գերբնական գօտիին մէջ իրերը հաւասարակշռելու ձգտումով, որ շատ լաւ կը համապատասխանէ սպանիական արուեստի հոգւոյն, Էլ Կրեթոյն մինչեւ Վերսալեզի մահը:

Հին և նոր նկարչութեան՝ հին և նոր սպանիական հոգւոյն միջեւ փոխանցման ու նաեւ բիւզանդական և վենետիկեան նկարչութեանց (սպանիական կլիմայի մէջ) ներկայացուցիչն է Էլ Կրեթոյ (ծագումով յոյն):

Որպէս հետեւորդ Փարմեանիոյի եւ Միքելանձելոյի, կը կապուի լուսնախոյններու սերունդին: Որպէս աշակերտ Թիցիանոյի, մանաւանդ՝ իբրեւ ժառանգորդը վենետիկեան երրորդութեան (Թիցիանոյ, Վերոնեզէ և Թինթորետի) սկիզբ կու տայ նոր դպրոցին՝ վենետիկեան գաղափարական նահանգին, որ կ'ոգեւորէ բիւզանդական և ֆլամմինկ ձևերը (forma):

Զարմանալի է որ, Կրեթոյ առանց իրեն կարապետներ ունենալու, մի միայն հոգեկան անհատական մեծութեամբ կրցաւ

հեռանալ երկու հսկայ շրջաններու (փլուրենտեան և վենետիկեան) ներդաշնակութեան և համեմատութեան խստապահանջ աշխարհէն, ստեղծելու համար իրը, ժըրտողը՝ ամէն նախորդ շրջաններու, որ ձեւերու անհամեմատ երկայնութեամբ, չափազանց ազատ և անխնամ օրինակումով և գոյնի ու լոյսի ճառագայթող շոյալութեամբ, ստեղծեց դէմքերու այն տպաւորող արտայատութիւնները, որոնք մինչև այսօր ալ դեռ գոյութիւն չունեցող զգացումի և զգայարանի այս նկարչութեան մէջ, կը շեշտեն սրբազան նիւթերու համար ըստեղծուած ու սրբազան նիւթերը լաւագոյնս մեկնող ամենամեծ խորհրդապաշտ նկարչութիւնը՝ զոր ոչ մէկ դար երբեք նշանակած էր պատմութեան էջերուն մէջ:

Եւ այս բոլորը, էլ կրեցոյի մտային ու հոգեկան տարողութեան անհամեմատութիւնը շեշտող, բիւզանդական յօրինուածքով, բայց սպանիական հոգիէն վառուած այն կիզիչ ջահն է՝ որ հասարակութեան մնաց անընդել, ինչպէս պիտի մնար Բաֆայելոյ, եթէ մեր օրերուն ծընելու ըլլար:

Էլ կրեցոյի նկարչութիւնը, իր ըմբռնողութեամբ և իր աշխատելակերպով, կը պարունակէ մեր օրերու ձգտումներ՝ տպաւորապաշտութիւնն ու արտայատապաշտութիւնը (վերջինս միջնադարեան ըմբռնումով): Չափին հետ վտարուած է նաև ճարտարապետականութիւնը այս նկարչութեանէն, տեղի տալով ճգնուած դէմքերու և տառապած ձեւերու, գոթական եկեղեցոյ մը վայրկենական տպաւորութիւնը տուող շարագրութիւններու մէջ՝ որոնք ամբողջովին եզակի են ու ինքնատիպ՝ շարադրական գիծերով և յօրինուածքով:

Սպանիական փրիւստփայական եզակի մտածութիւնը ձուլուած էլ կրեցոյի մրտային բացառիկ պաշարին հետ տուա այս նկարչութիւնը, որ ամբողջով լոյսը, վենետիկեան ճոխ գունաւորումը բիւզանդական ձեւերու վրայ, հասաւ նկարչական ու մտածման ամենամեծ արտայայտու-

թեան, տուն տալով տարբեր ուղղութեամբ գրեթէ համահասարակ մեծութեան պատկառանքը մեզի ազդող վերապրուելի «Ներկարչութեան աստուածաշունչը» յորջորջման:

Սպանիական մեծ ցեղը լացաւ կորուստին վրայ էլ կրեցոյի՝ որ արժանացած էր այլևս իրերական քաղաքացիութեան, գտնալով թուրտոյ կայսերական քաղաքին ամենամաքուր մէկ գաւազը:

Իրմէ վերջ, գրեթէ մինչև վերաքուէ՞, միօրինակ է նկարչութիւնը, չունի ուժեղ անհատականութիւններ, բոլոր նկարները աշխատելու գրեթէ միեւոյն կերպն ունին, հազիւ զգալի տարբերութեամբ, և բոլորն ալ միարժուած են իտալականութեան մէջ, ինչպէս Մարտիո և Բիպպարա, հիւսիսային իտալացի արուեստագէտներուն նախընտրութիւն մը ցուցնելով:

Բիպպարա կը կազմուի Բիպպալոյի դպրոցով, ու իր կարգին կ'այցելէ իտալիա և կ'ուսումնասիրէ թիցիանոն ու վերոնեզէն: Ասոնց ազդեցութեան տակ կ'անցնի ստուերոտ աշխատելակերպէն պարզ ու յստակ գունաւորման և կը դառնայ բոլորովին սպանիացի, հեռու պահելով ինքզինքը հռետորականութենէ և Գարաուաձիոյի բարոյական անտարբերութենէն: Առանց Բիպպարայի, վելասքուէզի ճամբան թերեւս նուազ արագ պատրաստուէր: Բիպպարա, իր «Անարատ Յուրթիւն»-ի մէջ (ըստ Ճ. Չեզարէի տուած բանաձեւին), միացուցած է բնապաշտութիւնը խորհրդապաշտութեան հետ, ոչ առանց ֆիւմիսիկ հոգւոյ: Իրմէ ելաւ աշակերտներու ստուար խումբ մը որ պատրաստեց մասնաւորապէս Մարտիոն և Հերրերալ՝ որ ժամանակ մը տպաւորապաշտներու հայրը կը նկատուէր:

Հերրերալ. — Այս կրակոտ վարպետին ինկաւ սպանիական նկարչութիւնը թեւեցնելու պարտքը այն օտար բեռէն, ուր Romanisme ձգած էր չափազանց զարդանկարային ուղղութիւնը և Բիպպարան ալ աւելցուցած էր ծայրայեղ մարմնաւորումը:

Հերրերալ, ինչպէս գրեթէ իր բոլոր նախորդները, ուժով լուսաստուեր տուող մը եղաւ, նկարեց թեթեւ, ցուցնելով թէ ինչպէս կարելի է զգացնել զծագրութիւնը առանց գծելու, և արտայայտելու սրտաշարժը՝ առանց խորացնելու ձևը: Իրմէ մեկնեցաւ սպանիական նկարչութեան մէջ րատկրակներ, այսինքն երեւոյթը, որուն շատ բան կը պարտի Մուրիլլոյ: Եւ որոշ է որ եթէ Սպանիա ունեցած ըլլար միայն այս երկու նկարիչները, աւելի կարճ նշմար մը ըրած պիտի ըլլար դէպ ի արդի նկարչութիւնը: Բայց բարեբախտաբար Մուրիլլոյի և վելասքուէզի միջև կայ Մուրպարան:

Մուրպարան. — Առաջինն է որ կը փաստէ թէ լաւ հասկցած է կրեցոյի դասերը, ժառանգելով նոյնիսկ անոր թեւութիւնները: Մասնաւորապէս դէմքերը զոյգ շարելու այն ձեւը որ իր նկարներուն կու տայ վաղնջական գիծ մը: Բայց ան գիտցաւ ժառանգած այդ անկատարութիւնները ձեւափոխել նկարչական յարգելի երեւոյթներու, և անոնց մէջէն հասնիլ «Յաղթանակը Ս. Թովմասի» շարագրութեան, որ է շնորհակալիքը զինքը ներշնչողին, որ շնորհած էր իրեն յստակութեան և հաւասարակշռութեան պարզեւր:

Մուրպարան լաւ գունագէտ մըն է, և նկարչութեան մէջ հոյակապ լայնութիւն տուող մը: Նախ ստուերոտ աշխատելակերպ մը ունեցաւ, ինչպէս նախորդ բոլոր սպանիացիները, յետոյ անցաւ լուսաւոր ու յստակ սպանիականութեան: Աւելի ուշ, թերեւս Մուրիլլոյի ազդեցութեան տակ ձգեց ուժեղ լուսաստուերը:

Մուրիլլոյ. — Իր արժանիքէն աւելի համբաւ ունեցաւ: Ըմբռնեց իր շրջանի ամբոխին ճաշակը և ստեղծեց ազնիւ ու պատշաճ արուեստ մը, բայց երեւութական: Մուրիլլոյ քիչ անգամ հասաւ տրամաբար բարձրութեան եւ վելասքուէզի նկարչական պարզութեան: Նիւթը նկարչօրէն գերազանցելու ուժը կը պակսի իր մէջ: Իր գործունէութիւնը զարգացաւ

քարուշիւններու միջավայրին մէջ, ուր գտն ճգնականութիւնը կորսնցուց իր որոշողութեան ձայնանիշը: Գունագէտ մը չէ, բայց լաւ գունաւորող մը անկասկած. շատ անգամ Բաֆայելոյի, Բիւպէնսի և Ֆան Տայքի գունական նախընտրութիւններն յիշեցնելով: Մանր նկարչութիւններու մէջ հասաւ Հոլանտացիներու համահաւասար նրբութեան: Մեծ գծող մը չեղաւ բնաւ:

Վերապրուէզ. — Եւրոպական նկարչութեան եզակի ղեմքերէն մին՝ և ամենէն աւելի այլամերժ հոգին է: Ոչ մէկ շրջանի արուեստագէտ կըցած է իր վրայ տեւող տպաւորութիւն մը զգալ:

Սկսաւ նկարել մշուշոտ ձեւով մը, յըստակ ու գունեղ ոճը, որուն անմիջական արտագրութիւնն է «Խմոզները» գլուխգործոցը: Բայց իր առաջին նկարներէն «Հովիւներու երկրպագութիւնը» եղաւ իր յաղթանակը և արժեք իրեն իր վարպետին (Հերրերայի) գեղանի աղջկան ձեռքը:

Բիւպէնս, իր Մատրիտ այցելութեան, կը ներշնչէ իրեն իտալիան տեսնելու փափաքը: Հոռոմ կ'ուսումնասիրէ Բաֆայելոն և Միքելանձելոն, վենետիկ՝ կը խորանայ տեղական նկարչութեան մէջ: Ժակ տե Աշիարս պահած է իր տպաւորութիւնները իտալական նկարչութեան վրայ, որոնց մէջ կը գովէ վերոնեզէն «Կանայի հարսանիք»-ին մէջ Յիսուսի տարիքին յարմարող չափահաս Տիրամայր մը նկարելուն համար: «Տեսանընդառաջ»-ի մէջ կը նկատէ որ Մարիամ կը բռնէ Մանուկը սպիտակ լաթի մը վրայ «Մերկ, սիրուն և փափուկ, իր տարիքին այնքան յարմար անհանգստութեամբ մը որ կը թուի կենդանի մարմին, փոխանակ նկարչութեան»: Թինթորեթիոյի «Ոտնլուայ»-ին մէջ սպանիացի երիտասարդ նկարչին կը թուի յստակին երկայնքն ի վեր քալել «Սալայատակի քարերը հեռանկարին մէջ կարճնալով սենեակն աւելի լայն կը ցուցնեն»: Սեղանը և աթոռները մէյմէկ իրական իրեր են ոչ նկարչութեան: Իւրաքանչիւր նկար կը թուի գոյներով խաղ

մը, բայց թինթորեթթոյնը իրականն իսկ է» : Այս երիտասարդական տպաւորութիւններէն իսկ կը հասկցուի թէ վեւաւրուէզի համար նկարչական յայտնութիւնը ամէն բանէ առաջ կ'ընթանայ : Հայրենիք վերադարձին պարզեց իր աշխատելակերպն իտալական տաւկանկարի դրութենէն օրինակուած :

Այն հաւասարակշռութիւնը որ Մուրպարանի մէջ կը հակի դէպ ի գաղափարին ոչ կատարելապէս լուծուած նկարչութեան մէջ, վեւաւրուէզի մէջ պիտի հակէր զուտ նկարչականին, եթէ զայն չնուաճէր հոգեկան ուժով մը՝ որ առաջ կու գայ մասնաւորապէս ազնուականի իր կատարել կրթութենէն : Նաեւ իր սրբազան սեռը բարձր է բոլոր նախորդներէն, բայց կեանքը յետոյ զայն կը վերափոխէ իր խառնուածքին յարմար նիւթերու, ինչպէս թագաւորներու եւ թագուհիներու դիմանկարները որոնք կ'այցելեն զինքը իր աշխատանոցին մէջ. կը նկարէ ասպետներ ու գաճաճներ, քրտնիկի պատահարներ, նկարչօրէն մեծցնելով ինչպէս «Պրէտայի հատուցումը», որուն մէջ գործադրած է թինթորեթթոյի նկարչութեան բոլոր օրէնքները : Առաջին կարգի (piano) վրայ դնելով գունաւորուած ընդարձակ մակերեսներ խոր գոյներով, միջանկեալները՝ կարմիր, կապոյտ և դեղին գոյներու խաղերով հարուստ են, իսկ խորքը, այսինքն վերջին կարգը կորսուած, անհետացած է : Բայց այս շարադրութեան մէջ վեւաւրուէզ կը յիշեցնէ Բիւպէնսը, մասնաւորապէս Յակոբի և Նսաւի հաշտութեան մէջ :

Դէպ' իտալիա իր երկրորդ ճամբորդութենէն վերջ) իր ինքնատպուութիւնը կատարել է : Այս շրջանի գլուխգործոցն է «Մեկինաս» նկարը, որ կը ներկայացնէ Մարգարիտա իշխանուհին և իր պալատականները, նկարչին աշխատանոցին մէջ :

Լոքս ճիւղաւանդ անդրադառնալով Աւստրիոյ Մարիամ թագուհւոյն դիմանկարին՝ «Նկարչութեան աստուածաբանութիւնը» կ'անուանէ զայն : Ու թեև

Ինկոլիկետոյս Զ Քահանայապետին դիմանկարին բոլոր մանրամասնութիւնները մի առ մի նկարագրելով՝ կը ցուցնէ թէ վեւաւրուէզ ինչպիսի մոգական վրձինով կըրցած է այդ մարդուն ներաշխարհը դէմքին վրայ հաւատարմօրէն անդրադարձնելու զայն կ'անուանէ «աշխարհի դիմանկարներուն գլուխգործոցը» :

«Հիւսողները», ուր Ողբիմպոս իր երազներով մղուած է նկարին խորքը վիճակի անիրականութեան մէջ, մինչդեռ առաջին մասին վրայ կ'ապրի և կը հակադրէ նոյնինքն ճշմարտութիւնը, իրականը, մանկու գործիքներուն լծուած խուճիկներով : Այս շարադրութեան մէջ չափազանց կենդանի են լոյսի ու մութի հակադրութիւնները շնորհի և ուժի մեծ ներդաշնակութեամբ կատարուած. և ուր վեւաւրուէզ փաստած է րեքերի բացարձակ իշխան մ'ըլլալը : Ասիկա վերջինն է իր մեծ նկարներուն մէջ, և առաջինը արդի արուստին :

Վեւաւրուէզ գտաւ ինչ որ բնաւ պիտի չկարենար ըմբռնել Բիպերա, թէ մեծագոյն զոյն յայտնութիւնը արդիւնքն է մեծագոյն պարզաբանութեան : Բնութիւնը իրեն համար գունաւոր մակերեսներու խաղ մըն է : Բոլոր իրերը վերնամորթեր են կամ երանգային ուրուականներ : Եւ ոչ իսկ շոշափելիքը կարելի է ըսել գործօն է իր մէջ, բայց ան սքանչացաւ միշտ կատարելին, արուեստի առաքելութեան վրայ մեծ գաղափար ունենալով : Սխալած պիտի չըլլանք եթէ ըսենք թէ վեւաւրուէզ աչքի լոյսի, օդի և երեւակայութեան մարմնացումն է : Իր ձգած աշխատելակերպի լայն դպրոցով Մակե (Անկախներու գլուխը) պիտի կազմէ իր արուեստին յայտագրերը :

Վեւաւրուէզով սպանիական նկարչութիւնը կը բոլորէ իր շրջանն ու այլեւս կը սկսի հակիլ : Կոյս իսկ նկարչական մեծ բան մը չաւելցուց արդէն եղածներուն վրայ :

Որով Եւրոպայի մէջ կը գոցուի իտալական շրջանը եւ կը բացուի արդէն ֆրանսական շունչով :

ԱՆԳՂԻԱԿԱՆ ԵՌԹՆՀԱՐԻՐԸ

Անգլիա, ունենալով հանդերձ մեծղի ճարտարապետութիւն մը՝ նկարչութեան մէջ երկար տարիներ մնաց առանց այբուբենի : Յետոյ, առանց սկսնակի մը երկշտ ու երերուն նախնականութիւնն ունենալու, կը յայտնուի արդէն հասուն, անշփոթելի դիմագծով, իր խօսքին տէր ու անոր վիտակցութիւնն ունեցող :

Անգլիական նկարչութեան հայրն է Փան Տայը, որ Անգլիա իր երկրորդ ժամանման ընթացքին խթանն եղաւ այդ ցեղին իր ազգային արուեստի հիմնադրութեան : Որուն առաջին նկարիչն է, հուլանտական և ֆրամսիկ երանգապնակէն ծնող՝ Պրալըրի պատրաստութիւնը և Պրանս Հարի ծորանութիւնն ունեցող՝ ու նկարչութեան մէջ Փարիսիի և Փօիի հոգին բերող նկարիչ ու փորագրիչ Հոկարտ : Իրմէ առաջ անգլիական նկարչութիւնը ուրիշ բան տուած չէր, բայց եթէ դիմանկարներ Փերեր Փակ տե Պակսի տիպին վրայ ձեւուած : Անտեսուած էր ակենդան բնութիւնը ու բոլորովին լքուած՝ սրբազան սեռը : Իսկ փորքատես ազնուականութիւնը նկարչութեան մէջ կը տեսնէր միայն անհատական օգուտը : Այս գործնական նկարագիրը, որ կը պատկանէր որքան անհատական խառնուածքի և նոյնքան անգլիական փիլիսոփայութեան՝ կը ճնշէ նկարչութիւնն իր ծննդեան առաջին օրերէն իսկ ու կը ձգէ զայն միայն դիմանկարի սեռին մէջ : Եւ այսպէս անգլիական նկարչութիւնը կը զրկուի շարադրութենէ : Ու այն քիչերը որոնք գոյութիւն ունեցած են եզակի խառնուածքներէ՝ ենթակայ են մահուան, երկարակեցութիւն խոստացող շարադրական գիծի ու կարգաւորութեան ճաշակի բացակայութեան համար :

Հոկարտի փորագրութիւններուն առաջին հատորն օրուան տարագններուն հեղինակն է : Սակայն միեւնոյն ատեն կը

շարադրէր նաեւ «գեղեցկութեան վրայ» գրութիւնը, որ ըստ իրեն գիծի զարգացման մէջ կը կայանայ : «Նորոյթի ամուսնութիւնը» ցարգ ճանչցուած զրական նկարչութեան միտկ ամենանուրբ օրինակն է : Բարոյական ստորնութիւններն հոն արտայայտուած են նկարչական արուեստին ամենէն աւելի անկեղծ միջոցներով : Ճշմարիտ պատմուածք մ'է պատկերի մէջ, որ խինդ և լացի, զաւեշտէն ողբերգականի ամենանուրբ անցքով մը կը պայթի ցաւի աղաղակի մը մէջ, ժամանակակից ընկերութեան վատի հակուսն երուն ի խնդրի : Պատմողի յատկութիւնները հոն անբաժան են նկարողի յատկութիւններէն :

Անգլիոյ մէջ զրականութեան սէրը կը հրահրէ անգլիականացած զուիցերիացի մը, քնարերգակ արուեստի քննադատ, ճեմարանի ուսուցչապետ, մեծ քնարերգակ Պրէյքի վարպետ և վերջապէս յաւիտենական խմորման հոգի՝ Փուզկիս : Անգլիացի նկարիչները իրմով յափշտակուած՝ նկարչութեան կողքին կը մշակեն նաեւ բանաստեղծական սեռը :

Պրէյք ալ Հոկարտի պէս կը սկսի փորագրութեամբ : Գլխարկավաճառի մը որդի թէեւ՝ սակայն շուտով կը գիտնայ հոգեկան տափակութիւններէն ճախրել, բանաստեղծելով, նկարելով ու երաժշտագրելով : Կը հրատարակէ «Ամեղուցեան երգերը» և ուրիշ քերթուածներ : Իր նկարչութիւնը այնքան մտերմօրէն կապուած է իր բանաստեղծական ներշնչումներուն հետ, որ կարելի չէ դատել զայն առանձինն :

Պրէյք նախնական մը չէ, ձեւական անկատարութիւնը իր գործերուն կու տայ երեւութական անկեղծութիւն մը, ծածկելու համար նոր-գասական Պրէյքի դէմքը որ կը գծէր ինչպէս պիտի գծէր Սիփիա ճեմարանի մը ուսուցչապետն ըլլալու :

Լուսաբանելու (Illustrativo)

ձգտումը Անգլիոյ մէջ նուազ փայլ մը
չունեցաւ: Մըրիլիս, Պարտ և բոլոր ծաղ-
րանկարիչները զայն կը փոխանցեն Քթ-
զարուն, նախարարաֆայելականներու գոր-
ծերուն մէջ վերածաղկեցնելու համար:
Ասոր կողքին կը զարգանայ անգլիական
յատկանշական դիմանկարչութիւնը, որ
եւրոպական նկարչութեան պատմութեան
մէջ կը ներկայացնէ անգլիական ինքնա-
տիպ դպրոցը, ծնած՝ Ֆրամսինկ, հոլանտ.
և սպանիական երեք մեծ դպրոցներէն:

Ռէյնոլտս. — Կարելի է նկատել զինքը
առաջին նկարիչը որ ստեղծեց նկարչու-
թեան անգլիականութիւնը, ինչպէս Անկի-
րադ ֆարրալայի ստեղծած էր պոլոնիական
ընտրակառուցիչները: Հանձարեղ նկարիչ մը
կամ բանաստեղծ մը չէր Ռէյնոլտս, սակայն
ունէր լայն ծանօթութիւն անգլիական ճա-
շակին, շատ ճամբորդած և ուսումնասիրած,
շատ վարժ ու փորձառու, միանգամայն
խորամանկ էր: Այս արտաքին հարուստ
զանձերով ան ստեղծեց անգլիական դիմա-
նկարչութեան սեռը, լաւ զգեստաւորուած՝
պարտէզներու և ծառերու կիսաստուերին
տակ ամփոփուած կանացի դէմքերու
նախընտրութեամբ, ու թիցիանոյի և վե-
րոնեզէի սովորական երկրաչափումներով,
երբեմն դասական կամ պալատականի վե-
հաշուր դիրքով (posa): Իր դիմանկարները
զուրկ են առհասարակ մտածման կնիքէն.
բայց ունին գոյնի հարստութիւն: Շէկ և
ոսկեգոյններն առած է վենետիկցիներէն,
համարձակօրէն պարզելով զանոնք: Ու
իր բոլոր նկարներուն հմայքը կը կայա-
նայ դժուարութիւնները վտարելու որոշ
ճիգի մը մէջ. ոչ միայն նկարչին, այլ
նաեւ դիտողին համար, առանց սակայն
գոեհկութեան իջնելու:

Ռէյնոլտս եղաւ իր շրջանի նկարչու-
թեան արքան: Որպէս ճեմարանի նախա-
գահ, իր շարադրած ճառերուն մէջ կը
ցուցնէր թէ զիտէր այն ամէնը զոր ժամա-
նակի նկարիչ մը կրնար գիտնալ: Սակայն
ըննադատուեցան անոնք իտալացիէ մը որ
կը ստորագրէր « Իւննապանը վենետիկ
ճեմարանին »:

Ճանպարհաւ. — Աւելի նուրբ և իրա-
պէս երաժշտական է, որուն մէջ խորհր-
դանշուած կը թուի անգլիական արուես-
տին ճակատագիրը: Ճանպարհուհ զգայուն
բանաստեղծ մըն է ամէն բանի մէջ, ու
մանաւանդ երբ կը շարադրէ իր դէմքերը
նուրբ գիծերով և ծառերու երաժշտական
հատուածներով և կամ երբ կը հաւասա-
րակշռէ պարտէզներու մէջ սիրուն ու
տժգոյն դէմքերը կիզիչ արեւէն խուսա-
փող: Վենետիկցիներուն բոլոր ազնուա-
կանութիւնը գումարուած է իր մէջ, զինքը
հասցնելու համար նրբութեան և ճաշակի
ծայրագոյն եզրին: Ճանպարհուհ արուեստը
հատու դանակ մըն է որմէ անդին անգ-
լիական ճաշակը կը սկսի հակիլ: Ռոնկէյ,
Հորնէր և Լատարանս կը փոխեն արուեստը
արհեստի և վիպական դէմքերը երեք չոր-
րորդի:

Միակ կարողութիւնը որ գոեհիկի այս
յաղթանակին վրայ բարձրանալով փրկից
անգլիական արուեստը իր անխուսափելի
անկումէն՝ եղաւ վայրակարգ: Քրոմե և
Քրնսթրայլը և յետոյ թորրըր, դիւցազները՝
այս նոր ու յաղթական սեռին, ոչ միայն
Անգլիոյ պարծանքը՝ այլ նաեւ նկարչու-
թեան պատմութեան մէյմէկ գեղակերտ
սիւներն են և ուրիշ ցեղերու գեղագիտա-
կան մարզանքներուն կրթիչը:

Քրոմե. — Մանկութիւնը կ'անցնէ նոր-
ոռիի թանգարանին մէջ, հոլանտացի նը-
կարիչները դիտելով, և անոնցմէ իբրեւ
իրեն վարպետներ կը նախընտրէ՝ Հոյ-
պեւնա, Ռիզտայեյ և Քիւիթս: Անոնց պէս
ինքն ալ մայր հողին կապուած համեստօ-
րէն կ'աշխատի:

Քրոմէ փակ հոգի մը չէր: Իր դէպ ի
Ֆրանսա միակ ճամբորդութեան ընթաց-
քին զիտցաւ օգտուիլ բնութեան գաղտ-
նիքներէն: Չի հետաքրքրուիլ շատ դէմ-
քերով, իր նկարներուն նիւթերն են,
ինչպէս հոլանտացիներուն քով, հովը և
ամպերը, մարգագետիններն ու ջրաղաց-
ները: Հիւթեղ նկարչութիւն մը ունի
մաքուր հատուածներու մէջ (առանց հոե-
տորական հովի, ինչպէս իր նախընթաց

Ռիլարնի մէջ) որ կը կապէ հոլանտական
Վեյհարիւրը արդի նկարչութեան:

Քրնսթրայլը. — Աւելի կրակոտ է և
աւելի արդի՝ քան Քրոմէն, թէեւ կը պահէ
դեռ աւանդական դասական վայրանկարի
մէջ հատուածի ընտրութեան ազնուակա-
նութիւնը: Երկար տարիներ հին Անգլիոյ
մէջ կը թափառի նկարչական նիւթեր
(motif) գտնել. յետոյ Լոնտոն կը հաս-
տատուի ու բանախօսութիւններ կ'ընէ
վայրանկարի պատմութեան վրայ:

Քրնսթրայլի միակ երազն էր նկար-
չութիւնը: Հարուստ ջրաղացպանէ մը կար-
ծես անոր համար ծնած ըլլար: Հակառակ
հօրը կամքին, կը լքէ ընտանեկան հա-
սութարեք զբաղումը՝ պետական ճեմարանն
յաճախելու համար: Ու երբ բնութեան
ուղղակի ուսումնասիրութեան առջեւ կու
գայ, կը յափշտակուի, գիտելով ժամէ
ժամ փոխուող մթնոլորտի այլազան երե-
ւոյթները: Չի սիրեր իտալիան, և չի փա-
փաքիր նաեւ ճանչնալ զայն, կը զգայ
անհաշտելիութիւնը իտալական և անգ-
լիական ճաշակներուն: « Ծնած եմ նկա-
րելու համար աւելի երջանիկ երկիր մը,
կ'ըսէ ան, իմ հին Անգլիաս »:

Քրնսթրայլը կը հարստացնէ Քրոմէի
կարային և շէկ երանգապնակը՝ կանաչ,
կարմիր և կապոյտ գոյներով. մեծ հըմ-
տութեամբ ու բազադրելու ազատութեամբ
մը իրենց ճշգրիտ տեղը դնելով: Իր նը-
կարներէն ոմանք ամբողջովին աշխատուած
են քերելով, բայց այս ոճի նորութեամբ
չչահեցաւ անգլիացի հասարակութեան
նպաստը: 1824ին, Բարիզի սրահին մէջ
իր համբան յանկարծակի կը հաստատուի:
Սրեկտայ կը գովէ իր վայրանկարները:
Թագաւորը ոսկի շքադրամ մը կը կախէ
կուրծքէն, և աւելի ուշ՝ Տրաքորաս կը
բարեւէ զինքը « Հայր Ֆրանսական վայ-
րանկարի դպրոցին »:

Թորրըր. — Արդի որոնումներուն ամե-
նէնհանձարեղ կարապետն է, Քրնս-
թրայլի ժամանակակից: Ռէյնոլտսի աշա-
կերտ է և անդու աշխատող մը ու նաև մին
ամենամեծ բանաստեղծներէն որոնք որո-

նեցին նկարչական արտայայտութիւնը:
Դէպ ի Չուիցերիա և Ֆրանսա ճամբորդու-
թեան մը վերջ, կը սկսի Ֆրանսացիներուն
նայիլ ծէ դարուն Ուարոյով և Ք. Լորենով:
Թըրնըր հոլանտական դպրոցի մութ գոյ-
ները ձգելով կը ծանրաբեռնէ իր երան-
գապնակը կանաչներով, կարմիրներով,
դեղիններով և կապոյտներով, շատ անգամ
զանոնք զատ իսկ գործածելով: 1815 —
1830 իր նկարները կը հասնին լուսա-
ւորութեան գագաթնակէտին: Իր եզական
տեսողութեան տակ ամէն իր օդի և լոյսի
ծովերուն մէջ կը լողայ շրջագիծերէ մեր-
կացած: Բայց թըրնըր իր այս ինքնատիպ
տեսողութեամբ ու զրեթէ անշատապաշ-
տական ձեւով զատ ու անխառն գոյները
կտաւին վրայ զետեղելու իր սեփական
ձեւովը, յառաջացաւ արագօրէն դէպ ի
արդի դրութիւնը և արժանացաւ ներշնչել
Ճոն Րատքէի վիպական ըննադատութեան
այն գլուխգործոցը՝ որ է « Արդի նկարիչ-
ներ »:

Դէպ ի Իտալիա երկար ճամբորդութեան
մ'ընթացքին, թըրնըր կը ներշնչուի դա-
սական նիւթերու վայրանկարներէն ու
կ'ուրուագծէ « Ենէասի Նաւարկութիւնը », «
Անիբաղի անցքը », և այլն, և յետոյ
աշխատանոցին մէջ կը լրացնէ. բայց
անոնց մէջ գործադրուած արտեստի (tech-
nique) ազատութիւնը կ'անշատէ զանոնք
գաղափարական սեռէն:

Մէկ քանի նկարներ իբրեւ նիւթ, ար-
տայայտութիւն և անուն, կը կանխեն
ապագայապաշտութիւնը. ինչպէս՝ Անթոն,
Արագոսիան, Մոսիս, եւն. կը ներկայացնէ
շոգեկառք մը իր վազքի պահուն կամուրջի
մը վրայէն:

Թըրնըր ըրաւ նաեւ փորագրութիւն և
շարադրեց գերք մը որ կը կոչուի՝ Liber
studiorum, Լորենի Liber Veritatisի
նմանողութեամբ:

Խրճիթի մը մէջ կեղծ անուամբ ու
միայնակ ապրելով հանդերձ՝ թըրնըր ու-
նեցաւ մեծ ազդեցութիւն մը ժամանակակից
նկարիչներուն վրայ վարա և Պոնիկկորե
իր հետեւորդներով: Այս վերջինն իր կարճ

կեանքն անցուց Ֆրանսայի մէջ, ճանչցընելով այդ երկրին անգլիական վիպական նութիւնը, վերջին օրակը շղթայի մը՝ որ կը կապէ Ռիզոտայիը արդիներուն:

Նախառափայլեալներ:

Քրնթէյալի մարգարէութիւնը թէ «30 տարուան ընթացքին անգլիական դպրոցը պիտի դադրի գոյութիւն ունենալէ» երազային կը թուէր. սակայն հաստատուեցաւ Լիդէյի, Ուիլքիի և այլն, թեթեւ ու դրուագային արուեստներուն մէջ:

Պաշտօնական ցուցահանդէսները իջած էին այլեւս տափալուծեան ամենաստոր աստիճանին: Դիմանկարչութիւնը կարելի է ըսել՝ մեռած: Այս յանկարծակի անկումը նոր սերունդին զգացուց հակադէմ ցութեան մը պահանջը. ու երիտասարդ լաւագոյն խառնուածքներէն Րուսերրի, Մետրս Պրաւուն, Ուիլյամ Հընդ և Ճոն Միլլէս, կարգաւ 20, 21, 22 և 19 տարեկան այս սղաքը, եղան հիմնադիրները յետոյ Նախառափայլեալներ (prerafaellisti) անուանուած այն նոր շարժման՝ որ կը ձգտի դառնալ նախառափայլեան շրջանի պարզ ձեւերուն, պարզ գունաւորման և շրջագիծին, հետո պահելով Սնդիան արդի ձեւական որոնումներէն (Ֆրանսական իմաստով), նետելու համար կրկին լուսարանող ճամբուն՝ Պլէյքի և Ֆուգելիի հետքերուն:

Նախառափայլեալները, արդի հոգւոյն և մտածելակերպին համապատասխանող իր ներշնչումովը, ընդարձակ արձագանգ մ'ունեցաւ անգլիական և նաեւ եւրոպական արուեստներուն վրայ: Զգաց պաշտօնական եկեղեցիէն հեռու, կրօնական կեանքի մը և արտայայտութեան

ստեղծման պէտքը, հաստատելու համար շփոթը, անորոշը, բանաստեղծականը, վիպականութեան խնկահոտ խորհրդականութիւնը յստակ ձեւերու մէջ, երբեք մութ, երբեք երեւութական (թատերական) ու խարուսիկ, այլ պայծառ ու իրական, գտնելու համար վաղնջական մարտը և պարզ հոգի մը, հակառակ վեցհարիւրեան կերպականութեան (manierisme) հազար դիւթանքներուն մէջ իր ծնունդը առնելուն:

Բուսէթեան հակադէմութիւնը անգլիականութենէ քաջալերուած՝ կ'ուզողով կաթողիկէութեան, և անմիջապէս կը սկսի ծաւալիլ, սրբազան սեփին մէջ անհատական մեկնութեան ազատութիւնն ու նորութիւնը բերելուն: Եւ կաթողիկէական ողջմտութիւնը այս նոր շարժումը սրբապղծութիւն մը նկատելով ջանաց հակադէմ նախ, ու յետոյ՝ գոնէ կասեցնել իր ընթացքին մէջ, երբ ան իր գեղագիտական կրօնքին ծաւալումովը, թի դարուն հաւատքներու ընդհանուր թուրութեան մէջ զազափարական ուլասիս մը ներկայացուցած էր արդէն:

Բայց նախառափայլեալներու յալթանակը փայլեցաւ մասնաւորապէս գարդանկարային մարզին մէջ, որուն մէկ հեռաւոր արձագանգը կը լսենք դեռ Սնդիայէն, Իտալիայէն, Գերմանիայէն, Հոլանտայէն, վերջապէս ամէն տեղէ, ուր որ լրջօրէն կը նկատուի սրբազան գարդանկարչութեան խնդիրը:

Արդի նկարչական շարժման, նախառափայլեալները նպաստեցին իրենց զատ գոյնի գործածութեամբը, թեթեւօրէն չոր ու վառվռուն՝ որ կը կանխէ անջատապաշտութիւնը (divisionisme):

(Շարունակելի)

Զննել ՄՈՒԹԱՅԵԱՆ

ԳՐԱԿԱՆ ՔՐՈՆԻԿ

Գ Ե Ղ Ա Ս

Կեղամ «Տարօնի Աշխարհ»-ի նկարիչ, ազգագրագէտ պատմիչ, ցաւերուն Տարակր, վէպերու Ասողկը: Ողջամիտ դիւանագէտ ազգային և Օսմանեան երեսփոխանական ժողովներուն: Ազգասիրութիւնն արդէն արտահոսող. իր տեղացիներուն զթութեան գեղուն շատրուան:

Անունը չուզեց լսեցնել. սակայն իր հոչակը Տարօնի Աշխարհէն մինչեւ Նոր Աշխարհ և ամենուրեք լսուեցաւ և հասաւ: Հակաճառեց տրամաբանելով: Եղաւ ընկերներուն և ամենուն ընկեր ազնուական, եւ քաղաքակրթութեան ամենէն նազուկ մարմնացում:

Բարձրահասակ քրմական երեւոյթով, շարժուածելով բարեկիրթ. ո՛չ բարեկամին, ո՛չ թշնամիին և ո՛չ մէկուն դէմ մեղանչող: Տարօնի անգիր գրականութեան անսպառ շտեմարան: Վանքի, ժամի, ուխտաւորի և տարագրի սաղմոսներուն ու մրմունջներուն և աւանդութեանց անվիճելի սրտագրաւ արձագանգ:

Իր աշխարհի ծաղիկներուն, թռչուններուն, կալին մաճկալին, հօտին ու աւրօտին, հերկին ու հունձքերուն շունչ տուող, լեզու տուող, կոչումին մէջ հաւատարիմ մնացող նոր քրմայետ:

ԳՐԻԳՈՐ ԶՕՂՐԱՊ

«Մաւօր Դեմքեր» ու հանրածանօթ արձանագործ, ու Պատմաւոյնէրու հայ Մորասանը: Պարզերես, ճերմակերես, պարտականութեան պարտաւորիչ. խղճմրտանքի խրոխտութիւն: Ազգային կրթական ընկերութեանց յեղափոխական շարժումի շարժիչ: Իր հօր Մենտորը՝ յանդրգնութիւնը: Օսմանեան խորհրդարանի

կամպեթթան: Պերճ պերճարան, ճարտար ճարտարախօս, արդար արդարագատ, իրաւասէր իրաւաբան, անիրաւ աշակերտաց ուսուցիչ իրաւագէտ: Գրիչ իրաւախօս հատորներու, հեղինակ Question Arménienne փաստերով շողակաթ մատեանին: Գտիչ «Անկուտացած Սերունդիկ» «Հայրենիք»-ի ձուլարանին մէջ ձուլիչ «Նարդիկ»-ի կիսանդրիին: Գրական «Մասիս»-ին հիմնադիր. «Ազատամարտ»-ի ուղեւորի օրագիր, պատերազմի դաշտին սուրհանդակ: Գլխացուց «Կեանքը ինչպէս որ է». փողահարեց «Խղճմտակրի Չայներ», «Լուս Յաւեր»ը լսեցուց: Օգտակարին ետեւէն վազեց, Գրականութեան մէջ կանգ առաւ, իրմէ առաջ անցնող չգտաւ: Փասկալի բեմէն պատգամեց, Լամբէին հաւասար անհաւատ հաւատացեալ մ'եղաւ. ինչ բանի հաւատաց, ինքն ալ չհասկըցաւ: Անձնուրաց ազգասէր եղաւ, այս էր գուցէ իր մեծ հաւատքը:

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ

Քերթող թ. Ազատեանին դիտարանէն կը դիտեմ: Հայ երգին անգերագանցելի նուագող առաքեալ, աննախընթաց արժէքի արտայայտիչ, երգարան մոգիչ, շինական տաղերու սրտաուռ շուրջարան, հայ ճայնին դաշնակիչ արուեստագէտ անման, պանծալի պարծանք հայ համերգին. երգահանդէսներու անգուգական երգավար. անգիր հայ երգին զրիչ ոգեւորիչ. կորսուած հայ երգին ազատարար գոյիչ:

Դէմը մագաղաթեայ, աչք շողափառ, մօրուք վակներեան, զլուխը երգի աշխատանոց. երազաբայլ, արագագիր: Սեւեակը նկարագարը, զորգապատ. գարուն ձմեռ գեանախշտի բնացող պատահանները բաց: Տղոց հետ վազվոտող: Եկեղեցական